

ՕԵՒԵԼՈՒԾ Ձ

ԱՐԵՒԵԼԵՍՆ ՊԱՐԻ

ԹԻՒ 35 1861 ՕԴՈՍՏՈՍ 23.

ոս 21 Երկուշաբթի օրուան Մայր  
էջ պատահած թշուառ անցքին ձիշտ  
առ նկարագրութիւնը .

գրեալթուականիս առաւօտուն ժա-  
մը 5ն էր, որ Ամենապատիւ Արքազանն Հօր  
կողմէն 300 հրաւիրեալ ամեն վեճակէ և աս-  
տիճանէ ժողովականները՝ դէպ ՚ի Մայր դպրա-  
տունը երթալու կը պատրաստուէին, որոնք սոյն  
տեղ ժողով գումարելով՝ Բարձրագոյն Դունէն  
եկած Հրամանագրին համեմատ Ս. Երուա-  
զէմի Պատրիարքի ընտրութիւնը պիտի կատա-  
րէին. Հազիւ թէ Արքազան Պատրիարքը երեք  
Եպիսկոպոսներով ու վարչապետներով՝ Պատ-  
րիարքարանէն ելած գպրոցին դռնէն ներս ոտք  
կոխեր էր, փոխանակ ետևէն Հրաւիրեալները  
մտնելու, մէկ կարգ՝ իրը Սահմանադրա-  
կան կոչեցեալ անհրաւիրեալներու խումբ մը,  
սոսկալե աղազակներով ու կեցին բռնիներս մրտ-  
նել. Որովհետև Հաւիրուած մարդիկ ժողով  
չի մտնելը՝ քաղաքականացեալ Ազգաց մէջ ընդ-  
հանուր օրէնք մը եղած է, և մինչ անդամ  
եթէ բարձրաստիճան մէկը առանց հրաւերի  
ժողովատեղը մտնելու որ ըլլայ, ժողովականք ա-  
ռաջ քաղցրութեամբ, եթէ մտիկ չըրաւ յետոյ  
խստութեամբ դուրս կը վրանտեն զանիկայ ժո-  
ղովատեղէն. Ահա այս օրինաց համեմատ,  
գպրոցին դռանը քով կեցող վերակացուները՝  
յիշեալ խումբին նախապէս իմաց տուին թէ՝  
ըրածնին օրէնքի դէմէ, ուստի պէտք է որ ի-  
սենք մէկ կողմէ կայնին, որպէս զի հրաւիրեալ  
ները հանգիստ մտնեն ժողովատեղը, և Տէրու-  
թեան հրամանը ժամանը առաջ ՚ի գործ դնեն.՝  
Զէ պօռացին, մենք ալ Ազգ ե՞նք, մենք ալ  
իրաւունք ունինք, մեր իրաւունքը ոտքի տակ  
կերթայ կոմ, մեղի Երուասաղէմի Պատրիարք  
պէտք չէ. մենք ոչ սա կուզենք, և ոչ նա կու-  
զենք, այլ մասաւանդ Սահմանադրութիւնն,  
Սահմանադրութիւն կուզենք, և այն.՝

Ա երակացուները որքան ջանացին հեղու-  
թեամբ զիրենք համացելու ըսելով թէ՝ և ամե-  
նան Ազգային իրաւանց դէմքան պիտի չըլլայ  
այս օրուան ժողովին մէջ », անոնք այնքան պըն-

դացան իրենց անտեղի գանգատանացը վրայ ・・・  
Խնչ և իցէ՝ յիշեալ վերակացուները նայեցան որ  
ոչ մէկ կերպիւ պիտի չի կարենան անոնց յար-  
ձակմանցը դէմ գնել, նոյն վայրկեանը ստիպ-  
ուեցան գպրոցին դռները գոցել, և բանը Արք-  
բազան Հօր ծանուցանել, Մինչդեռ Արքա-  
զանը լսելով ասդիէն պատուէր կ'ուղարկէր ա-  
նոնց ըսելով թէ՝ « իրենք երթան հանգիստ սրբ-  
ուով իրենց տեղերը, քանզի ժողովին սրոշումը  
Ազգին ուզածին համեմատ պիտի ըլլայ », անոնք  
անդիէն՝ առանց Արքազանին Հայրական պատ-  
ուէրը մտիկ ընելու, միակերպ աղաղակներով ու  
աքացեներով գպրոցին դռները կոտրելու կ'աշ-  
խատէին. »

Այս միջոցիս որ ամեն մարդ դուրսը սարաւ  
փած կեցեր ու բանին վախճանը կը դիտէր, և մէ-  
կը կարող չէր ասոնց խրատ տալու, ներսէն  
Թօփիսաբուի Արեսփիսան Քէմանի Պ. Ար-  
շանը հասնելով դռան թեփ երկաթը վերցընե-  
լով դուռը բացաւ, և ամենքն ալ ներս հրաւե-  
րեց, որոնք խուռան բազմութեամբ ներս մտնեց  
լով շխակ գացին ժողովատեղը, և հօն լի բար-  
կութեամբ թափեցան Արքազան Հօր վրայ. ・・・  
Վհ խաւարեալ ժամ.՝

Ալ ասկէ եաքը հօն տեղ կատարուած ողբա-  
լու տեսարանը մարդկացին բուզիս սիրտմը ունե-  
ցող մէկը չի կրնար նկարագրել. Բայց որովհէե-  
աւ այս անցքին ամբողջ նկարագրութիւնն ընե-  
լու պարուաւորութիւնն մը աւած եմք վրանիս,  
այս տեղ սակաւիկ մի սրտերնիս կարծրցըներով  
համաւոտ կերպիւ այս տեսարանն ալ նկարագ-  
րենք; աւելի սանապատակաւ թէ՝ մարդս որով-  
հետեւ իւր դէմքին գեղեցկութիւնն ու ագե-  
ղութիւնը հայելիի մը մէջ կրնայ տեսնել, ա-  
սանկ ալ չափէ գուրս կիրքով մը ըրած մէկ բա-  
նին գէշութիւնն ու աղէկութիւնը՝ կիրքը իջ-  
նալին վերջը՝ այն ըրածին նկարագրութիւնը ու-  
րիշէ մը լսելով կրնայ իմանալ. և ասանկով ներ-  
քին համովամբ եթէ ըրածը աղէկ գտնէ, հար-  
կաւ կուրախանայ, եթէ գէշ կը տրոմի ու կը  
ցաւի, ու մէյմալ անանկ պակսութեան մը մէջ  
չի գտնուելու համար, կ'սկըսի յայնմ օրէ որ-

քան կարելի է ինքը զի՞նք ուղղել:

Ահա նպատակնիս մէկ խօսքով պարզելէն յետոյ, սկըսինք յիշեալ տեսարանիս նկարագրութեանը:

Ինչպէս ըսինք, երբ վերոյիշեալ խօսւմքը Արմենապատիւ Արբազան Հօր վրայ թափելով, և Երուսաղէմի խոդիրը բոլորովին մէկդի ձգած՝ միմիայն Ահմանադրութեան վերանորոգութիւնը բռնի կը ստահանջէին, Յակոր Արբազանը իսկոյն իրենց ծանոց թէ՝ այսօր միայն Տէրութեան բարձր հրամանը ՚ի դործ պիտի դրուի. Հաղիւ այս խօսքը բերնէն ելաւ, նայիս բազը մութիւնը զերար անցան, ան կը պօտայ Հրամանադիր չեյտեմ՝ այլ Ահմանադրութիւն. մէկալը նոյնպէս Ահմանադրութիւն, մէկը կը գոչ նոյնովեաներ, միւսը անիծեաներ. և այլք, Արբազան Հայրը երեակայելով որ քանին ծայրը գէշի այիսի երթայ, և ետքը իւր Արբազութիւնը Տէրութեան դիմաց պատասխանատու պիտի ըլայ, նոյն վայրկեանը ուղեց այն տեղէն հեռանալ, բայց ամբոխը սոսկայի աղաղակիներով, ու մեծ գլուխներով չի թողուցին. որ իրենց կամքը չի կատարած դուրս ելէ.

Ամբոխն աղաղակիներէն ու գլուխիններէն դպրոցին կողմերը եղող ստիկանութեան զօրքերը լսելով շոտապատ վազեցին Եկեղեցին, և իւրենց մեծին հրամանաւը անոնցմէ մէկ քանին դպրոցը վազեցին աղաղակին պատճառն իմանալու համար. Արբ ելան հոն, տեսան Արբազանը մեծ նեղութեան մը մէջ, և իրեւ Տէրութեան պաշտօնեայ մը ուղեցին զանի պաշտպանել, և խոռովութիւնը դադրեցրնել.

Արբազանը զանոնք անսնելով ինք պնձամբ չէր հաճեր անոնց հոն կենալը, բայց իրենք « մեր պարտաւորութիւնն է » ըսելով կայնեցան.

Ուստի Արբազանը անոնց ներկայութեամբը ուղեց Տէրութեան հրամանադիրը կարդալ, բայց ի՞նչ հրամանադիր, ահա խօսվեալ բազը մութիւնը հմտ կայնած զօրքը հրելով հրմակելով դուրս հանեցին.

Ասոր վրայ Յակոր Արբազանը ոտք ելաւ որ դուրս ելէ, բայց թող տուողն ով է.

Մէկ քանի հօգի թեւերէն բունելով ժողովատեղէն գուրս հանել ուղեցին, բայց անդիէն « թող մի տաք », թող մի տաք սա . . . » ձայները բարձրանալով բարձրութեան մէկ մասը անմեղ Օքերունին ըրս կողմէն պաշարեցին, անոնք կը քաշէին, ասդիմները կ'ածապարէին դուրս հա-

նելու, վերջապէս քաշելով քաշկոտել լով հրմակելով հաղեւ ազատեցին զնի

նի ուժեղ անձինք այն բազմութեւ որ Եկեղեցւոյն սենեակը հասնելով նին անդգայ պառկեցաւ. Ասոր Զայեանը հասնելով պէտք ըրաւ.

Արբազան Հայրն ալ աեսնել ը պիտի չե

կարենայ խոռովեալ ամբուլ հանդարտեցնել, ինքն ալ միւսանգամ ելաւ որ երթայ, և բազմութիւնը զգքելով քաջարար մինչեւ դպրոցին սրահը եկաւ, բայց անկէց անդին չի կրցաւ երթալ, վասն զի բազմութիւնը ամենը մէկ եղած բուռն գորութեամբ վրան վազեցին, և թևերէն ըրուներով, քաշելով, բունաբար տարին նորէն զինքը ներս, և նատեցուցին տեղը. Ասոր վրայ խոռմը մը զօրք հասնելով ուղեցին ժողովատեղը մտնելու Արբազանը դուրս հանել բայց չի կարողացան. և մէկ քանի (իրենց վկայութեամբը) բուռն ուտելով ետ դարձան. Ալ ասկէ վերջը բարձրածայն եղած անմթիւ վատ զոյցներն, սարսափելի հայհոյանքներն ու տրուած անեծքները ընդդէմ Արբազանին, չեմք կրնար նկարագրել, և ալ հարկ չնկարագրել, վասն զի Աստուած երկինքէն տեսաւ. Իւր մէկ անմեղ ծառային դէմ եղած այն քան նախատինքներն ու համբերեց նոյնպէս լրաց Արբազան Հայրենիս իւր ականջովը իւր անձին վայոգը խօսուած այն հայհոյանքներն, և ՚ի մէկ Վզգին ընդունելով վեժմինդիր չեղաւ, ու րեմն պարտ է մեզի ալ որ զանոնք առանց յիշելու անցնիմք:

Այս նկարագրութեան մէջ չեմք կրնար մոռնար յիշելու Մեծարդոյ Բարունակ պէտին չեղաց գորքաբար ըրած ջանքերը, թափած քրտինքները խոռովութիւնը դադրեցրնելու համար, բայց ՚ի դուրս. Մէկ միջոցն մըն ալ Գէորք Եպիփան պոսը ոտք ելած խաղաղական կերպիւ բաւական ատենաբանաթիւններ ըրաւ ալ նէ, սակայն անօդնութ եղաւ. « Եթէ, ըսաւ, Պատրիարքնիդ կը ճանչնաք վայրկեան մը լուցէք ». չեղատապասիան իսանեցին. « Յիսուսի սիրոյն քիչմը հանդարտեցէք ». գարձեալ չէ, պատասխան. « Հաւատքի եկեղեցւոյ ակնածութիւն ալ չէք ըներ ». չէ պատասխան. « Հաւատքամարտութիւնն ակնածութիւն ալ չէք ըներ ». միմիայն Ահմանադրութեան սէրը կընայ զմեղ լուեցընել, ուստի եթէ որ կողդէք լունք, իսկոյն Արբազանը մէկ քանի երաշխաւորութիւններով Ահմանադրութիւնը նորէն ընդունելուն և ՚ի գործ դնելուն



վերը բացառեցինք . երկրորդն ալսա է որ՝ գուրը .  
աէն լողիները . եւել պահաս բան չի խօսին՝ այս  
խոռվութեան պատճառ սա նա է ըսեներով .  
Քանզի այս բաները կատարուած ժամանակ՝  
ամենեան իրենց գէմ կեցող մը չի կար , ի՞նչ որ  
ըրին , իրենք իրենց գլխուն ըրին . և ինչ ալ որ  
եղաւ՝ իրենց ուսումնականութեան , խոճեանեան  
ու ըստառապես հետևան հետևանքներն եր :

**ՄԵՇԵԼԻՆԻ** ոքեր , ոքիա , անդայ , համայ համայ  
ու խառարեւ մարդիկներ չի կային . կորդեր , իւ-  
բերոյ , իւռալուր և եւդաւաւայ Ակեղեցականներ  
հոն տեղներկայ չէին . **Ա** երջապէս իրենց այն  
խոռմին մէջ ներպէտու և աշաւան՝ չէ . հասած  
մարդ՝ այլ տղայ մը անդամ ըըլալով . բաց ՚ի մէ-  
կէն բալորն ալ ներպէտու և կառանուր 3—4 հարիւր  
(14 տարեկանէն մինչեւ 28 տարեկան) Երիտա-  
սարդներ եին . Յիրաւի կային հոն խելահաս և  
տարւոք մարդիկ , բայց անոնք ալ իրենք իրենց  
անկանաներուն և երպէտչէրուն կարգը չանցընելով  
անոնց մէջէն որոշուեցան :

Ըստ կըլայ թէ այն օրուան հաւաքուած  
խոռմին մէջ օտար մարդիկ և կարծիք ըլլալով  
նոյն օրը հոն տեղ ինչ որ եղաւ ու դործուե-  
ցաւ . (բաց ՚ի կոտրուած ապակիներէն և ա-  
թոռներէն) առանց մէկ կողմէ գովչելու , ուղա-  
կի և առանձնակի-այն խոռմին աւալութեալ ըկը  
վերաբերի , և ոչ շագին ոքեր և անդայ մէկ ան-  
հատին . **Ա** յս ասանի ըլլալով կեցցեն ուրեմն ,  
և ուղածնուն չափ կեցցեն այն՝ շագին մէջ  
հորդ հանան հաստատելու զլուխ հանդիսացոլներ ,  
Յիրուտողէմի **Ա** անքը բարեկարգելու ելլոյներ .  
և այլն . . . .

— **ՄԻՆՉԵՐ** մէր այս նկարագրութիւնը մա-  
րուի տակ տպուելու վրայ եր , յանշարծ **ՄԵ-**  
**ՂՈՒ**—**ՄԻՆԱՍԻ** մէյմէկ թերթեր հրատարա-  
կելով անոնց մէջ սոյն օրուան անցքին վրայօք  
իրը պատճենթիւններ ըրած են Բաց ՚ի՞նչ պատ-  
ճենթիւն . **Ըստ** մեշշամ լսու կըլայ , որ գոնէ  
այս մասին պատճենէին . որովհետեւ նախ իրենք  
հոն չէին . (յի չարշին բանի գործի զբալքալ է-  
ին) , երկրորդ իրենց կողմիններէն եղելութեան  
խիստթիւնը պատճելու կարողայող մէկը գոնէլ  
պիտի չի կարենային , բայ որուամ մէր կարծեօքը  
ոյն օրուամ եղածներէն մինչ անդամ անմոնք լուր  
մը պիտի չունենային . և ասոր ալ պատճառ՝ ո-  
րովհետեւ անոնց բարկութեան կիրքը այն առա-  
ւոտուն վոլ քաջ եղած (Մեղու—Միւնասիի)  
երկու Յայոարարութիւններէն չափազանց կատ-  
ղելով իրենց բոլոր ի հայականութիւնը՝ նոյն օրը  
նոյն աեղ կորուսուած ըրալը այն անհան գոր-  
ծերէն յայոնի կերևեր : Որ ինչպէս մէր ըրած  
նկարագրութեան համառօտութիւնն անգամ ,  
ըսածնի կապացուցանէ . որոնք համարտ ող-  
ուով մը աչօք աւենուած , ականջօք լսուած բա-  
ներ ըլլալուն ստուգութիւնը անկասկածելի են .  
Եւ ահաւասիկ նաևս՝ ասոնցմով **ՄԵՂՈՒ**—

**ՄԻՒՆԱՄԱՏԱԻ** գրածներուն , **ՍՈՒՏ** , **ԽԵԺ**  
ԴԱՐ , և միայն յետին կողմանակցութեան վա-  
ոգիէ մը առաջ եկած բաներ ըլլալուն ալ ամե-  
նեմին տարակոյս չի կայ ու չի կայ : **Ա** յ

ըլլալով ատոնց գրածներուն ալ ուղղողը հաւայ  
որ արդէն այս բանիս վրայօք ըսելեքնիս Օգոս-  
տոս 21 թուով հանած Յաւելուածնուս մէջ մէ-  
քանի խօսքով վճռաբար ըսեր և վերջարաներ  
ենք , ուստի այսուհետէ հարկ չի որ՝ ամեն  
անդամ ամեն մէկ բառին վրայ կեցած սուտ է .  
սուտ պօռանք . Ուրիշ անդամուան խօսած սու-  
տերնուն , ըրած խարդախութիւններնուն վրայ  
վատահ էին համարելով թէ՝ կրնան մէկը հաւ-  
ացնել միւտը խաբել , իսկ այս անդամ կարծեմք  
իրենք ալ իրենց կէտ գրած այդ սուտերնուն վրայ  
զարմացան , և դեռ ուրիշները չի խաբուած .  
նախ իրենք խարուեցան :

**ՅԱՎԱԼԻ վիճակ :**

Ինչ և իցէ ասոնք մէկդի դնելով , այս ան-  
գամուան գրութիւններնուն մէջ տեսնուած ա-  
մենէն զամանակի աս մէկ բանին վրայ միայն  
դիտողութիւն ընեմք , այսինքն վէրջիշեալ տղե-  
տավի օրուան յանենայի ապօրինաւոր ժողովին  
մէջ մէր Վմենապատիւ Արբազան Հօրմէն բրո-  
նի և սովիգնամի առնուած ստորագրութիւնը  
իրը վաւերածիան բան մը համարելով , ելեւ հը-  
րատարակեր են : (Վարծենք **ՄԵՃԱՆՈՎՅԻ** **ՄԵ-**  
ծարգոյխ հետագիրն ալ անոնցմէ առնելով իւրի-  
րէշարքթի օրուան ըուզնամեին մէջ գրեր եր .  
**ՄԵՃ զարմանք :**)

Այց իրենք ալ տղիտարար կը հաստատեն  
մանաւանդ **ՄԵՂՈՒՆ** , թէ ար ստորագրութիւ-  
նը բրոնի եր , որ և ինչպէս **ՄԵԼԻՄ** բաշային ներ-  
կայութեամբը անգամ մը աւրուեցաւ այն ստո-  
րագրութիւնը կըսէ , (ինչու , հապս բռնի եր) ,  
իսկ ետքէն ժողովուրդը նորէն դնել տուաւ .  
(Ի՞նչպէս Դարձեալ բռնութեամբ )» . **Ա** սեն և  
սորմին ժող բոլոր աշխարհի իրաւագետ մարդի-  
կը իրենց զլխաւագներէն ստորագրութիւն առ-  
նելուն ճամփան : **Մ**անաւանդ թող լսէ Քա-  
ռիւ տ'Օւիանին արդարախօս խմբագիրը , իր  
պաշտպանած կողմին երանցի վարմունքները :

Երդարիւ պիտի մէկ աշխարհ ասանկ կատար-  
ուած վատութիւն մը , և ցաւալի է ըսեն թէ՝  
մինչեւ ցվերջ աշխարհի Հայոց պատմութեան  
մէջ անջնջելի իշաւակութիւն պիտի ըլլայ այս .  
Ողբալի և միանգումայն աղետալի պատմու-  
թիւն : **ՄԵԿ** այժմիկ (ըստ պարագայից նաեւ-  
լով) այսքանէն աւելի բանք չենք ըսեր , միանգա-  
ման գործը արդարութեան կըսոյն մէկ կողմը  
դնելով :

Խմբագիր-Տնօրին  
Մ. Գ. ՏէՅԻՐՄէՆՃԵԱՆ

ՏՊԱՐՈՒԹԻՒՆ Ռ. Յ. ՔԻՒՐՔՃԵԱՆ  
ԿՈՍՏԱԴԻԱՆՈՒՊՈՒՆ ՅԻՆՃԱՆՃԵԱՐ